

Տիկին Արքայի ՏԱԿԱՆԻԿԵԱՆ

**Տ. ՄԻՌ ԱՐՔԵՊՈ. ՄԱՆՈՒԿԵԱՆ
(1906 - 1991)**

Մեծ վիշտով իմացանք վախճանման լուրը չայց. Եկեղեցւոյ ամենէն տարեց իշխանաւորին, որ տեղի ունեցած է Մայր Արոռ Ս. Էջմիածնի մէջ Յուլիս 16ին, 85-ամեայ տարիին մէջ:

Հանգուցեալը, Միարան Ս. Արոռոյ, Վերջինն էր Մեծ Եղեցի տարագրութեան վերապրած Վանեցի վարդապետերու սերունդին և վերջինը 1930-ին ձեռնադրուած ինը վարդապետերուն:

Մասն է Կիրաշէն, Գամ, 1906ին: Տարագրութեան սարսափերը ընտանեօք ճաշակած, ապա որբացած՝ հազարաւոր տարեկիցներու և բախտակիցներու հետ մտած է Արարատնան Որբանցը, հասնելու համար երուսաղէմ 1922ին, ուր երկու տարիներ ետք զիմք կը գտնեմք Ժառանգաւորաց Վարժարանի ուսանողութեան շարքին:

1926ին Դուրեամ Պատրիարքէն կը ձեռնադրուի սարկաւագ, իսկ Ընծայարանի բաժինը աւարտնելէն ետք. 1930ի Յուլիս 22ին՝ կուսակրօն արեղայ, մեծանուն Պատրիարքի Վախճանումն երկու ամիսներ ետք: Զեռնադրի Պատր. Տեղապահ Տ. Մեսրոպ Արքեպս. Նշանաման ամոր Սարգիս ամունը կը փոխէ Սինոնի, ամունը նուիրական այն բարձունքին, որուն վրայ կոթողուած է Ս. Յակոբեանց Մայրավանքը:

Տարի մը ետք իր վարդապետական գաւազանը կ'ընթունի եւ կը դասաւանդէ Ժառանգաւորաց եւ Ս. Թարգմանչաց Վարժարաններուն մերս: Սինչեւ 1938, ատեմ մը կը վարէ Կալուածոց Տեսչութիւնը, ապա կը մէկնի Սիացեալ նահանգներ:

40 երկար տարիներ, Սինն Վարդապետ (ապա Եպիսկոպոս՝ 1945ին, ձեռնադրութիւնը ընդունելով Արքայի Ս.Ս. Գեորգ Զ. Զայրապետէն) կը պաշտօնավարէ Ամերիկայի մէջ, Չախ հովի Փրովինտէսի, Տիբրոյի, ապա նիւ Եօրքի շրջամին, յետոյ Առաջնորդական պաշտօնի կոչուելով Հարաւային Ամերիկա եւ, 1958-ին՝ Հիւսիսային Ամերիկայի Արեւելամ Թեմին, մինչեւ 1966: Այդ շրջամին Սինն Սրբազն ունեցած է կազմակերպչական, Վարչական ու գրական արդիւնաւու գործունեութիւն: Արդէն իր Եպիսկոպոսացման առիրով Հայրենիք մէկմած ատեմ պատրաստած էր «Ամիս մը ի Հայրենիս» գործը, զոր հրատարակեց Ամերիկա: Տարիներով Վարած է Խմբագրութիւնը նիւ Եօրքի Առաջնորդարանի պաշտօնաբերք «Հայստանեաց Եկեղեցին»: Իր գիրքերէն ամենէն ուշագրաւն է «Աւետարանի պատգամները», ժողովածոյ մը քարոզմերու, որուն երրորդ հատորն ալ, թիշ մը աւելի Յիհար, լոյս տեսաւ քանի մը տարիներ առաջ: Իր աշխատութիւններու յիշենք՝ «Քրիստոնեական Դաստիարակութիւն», «Քարոզզիրք», «Կանական Յուշեր», «Աւետարանի նամրով»: Իր գրութիւններուն Վերջին հատորը եղաւ «Խորհուրդ եւ Խօսք» աշխատութիւնը, տպուած Էջմիածնի մէջ:

Սինն Սրբազն ծառայած է նաև որպէս Հայրապետական Պատուիրակ Եղիպտոսի, Սուտամի եւ Եթովպահոյ:

Գործէ քաշուելէ ետք, յառաջացեալ տարիին, Սինն Արքեպս. գովելի մտածունը ունեցած տեղափոխուելու Մայր Արոռ Ս. Էջմիածնին, ուր գնաց 1978ին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաւերով դասեր ստանձնեց հոգեւոր նեմարանի մէջ, ընտրուելով նաև Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի անդամ եւ ատեմապետ:

1980ին Երուսաղէմ Եկալ եւ մասմակցեցաւ Միարանութեան ամդամներուն հաւաքին: Իր ետին կը ձգէ վաստակաշտ ու նուիրեալ հոգեւորականի մը համբաւը:

«Սինն», յանուն Ամեն. Ս. Պատրիարք Հօր եւ Ս. Յակոբեանց Միարանութեան, յաւերժական համզիստ կը հայցէ բազմարդիւն իր պաշտօնեի բարի հոգւոյն:

